

Lln

2232

1999

Կիւրոյ սպառ միանու - մաս ըստ մաս
շահով համարակի և յաջմանք են
հա - աստի զի - հազար Համբակ


ԱՆՁԵԱԼՆ ԵՒ ԱՊԱԳ-ԱՅՆ

Ի Ա Մ

ԱԶԴԱՑԻՆ ՎԵՐԱԿԱԶՄՈՒԹԻՒՆ

ԳՐԵՑ

ՏԵՐՈՅ Գ. ՔԵԼԵԿԵԱՆ



264



ԿՈՍՏԱՆԴՆՈՒՅՆԻՆ

ՏԵ՛ՌՈՒԹԻՒՆ

Ա. Մ. Աղանան և ընկեր

- 2760 - 1879

ԱՌ ՀԱՅ ԵՐԻՑԱՍԱՐԴՈՒԹԻՒՆ

Պոյն ստորագրութիւնը մեր օրինակը
անվավերէ



Գ 2232-Ա

ՀԲ 2236

Այլք իւրեանց գործերուն ճակատը՝ բազմիցու
մեծ իշխաններու, նշանաւոր կղերականներու և
հարուստ վաճառականներու անուամբն կը պմնեն։
Ես քեզ կը նուիրեմ իմ այս անդրանիկ երկն, ո՞վ
չայ երիտասարդութիւն, քեզ որ կրօնական խար-
դաւանդներէ, անձնական շահերէ ու փառամել
եսութենէ վեր, կը տքնիս մի զիտուն ազգ ձուլել
այս ափ մի ժողովուրդէն։ քեզ որ աղքատ ես՝ և
կ'օքնես, տկար ես՝ և կը գործ ես, և եռանդալից
սիրտովդ՝ անխոնջ կ'աշխատիս ազգին յառաջաց-
ման Արարատեաններ, Արեւելեաններ և Ալիկեան-
ներ կազմելով։

Դու այսօր պարզ ես, իրաւ, այլ քեզնից պիտի
ելնեն ապագային մեծ իշխանները, նշանաւոր կղե-
րականներն ու հարուստ վաճառականները։ Գու
գործդ մեծ է, Գու շահատակութիւնդ վսեմ։ և
գու պիտի լինիս թերեւս, որ օր մը մէկդի դնելով
ներկային կրօնական ազգակործան խարութիւնները
պիտի կատարեմ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԿԱԶՄՈՒԹԵԱՆ վը-
սեմ գործը, զոր ես — պատանի մրւ — կը համարձակիմ

առաջարկել ներկայ Հայութեան, անվախ բոլոր սյն
հարուածներէն, 'զօրս գուցէ զլիսուս պիտի տե-
ղացնէ կղերը :

Ով Հայ երիտասարդութիւն, երբ կարդաս այս
տողերն զորս մատաղ սիրտ մը ազդած է, մի ար-
համար հեր՝ զայն գրօղը, և երբ գարնան դեղնած
տերեւի մ' իշնալը տեսնես, յիշէ՛ նաեւ այս դուզ-
նաքեայ գործին հեղինակը, որ աւա՛զ, իւր բաղձա-
նաց կատարումը չտեսած սիրտի իջնէ ՚ի գերեզման:

ԾՐԿԱԾԻՇՈՂՆ

ՆԱԽԱԲԱՆ

1878 Մարտ 8 թուականը, Հայոց ազգի պատ-
մութեան մէջ մի նշանաւոր տեղ կը բռնէ . ասի
այն թուականն է, յ'որում Հայ պատուիրակու-
թիւնն ուղղեւորեցաւ յ'Եւրոպա՝ ազգային դատն
լուսաւորեսալ աղքաց դահլիճներուն մէջ պաշտպա-
նելու համար, այսինքն այն թուականը, յ'որում
Հայերը՝ առաջին ճիզ մը իրեն իրենց իրաւունքն
—գոնէ իրավով— նննին պաշտպանելու : Այս ճիզն
մէւ գովիդի էր ոկրամք, այլ ցաւալի է որ չու-
նեցաւ այն իրական օգուտն՝ զօր կ'սպասէին Կ-
Պօլսի Հայք պատուիրակութեան ուղեւորած ատենւ
Եւ ի՞նչու .

Թող ոմանք բարձր. Պատրիարքին քաղաքական
սխալանաց տան ասոր պատճառն, ոմանք ալ յ'Եւ-
րոպա զրկուած պատգամաւորաց անհոգութեան,
ըստ իս ոչ նուազ կարեւոր և թերեւս աւելի էա-
կան պատճառ մ'է նաեւ ազդին անսպատրաստակա-
նութիւնն, և պատմութեան զազգն իրաւամբ կրօս
նական և կրօնամոլ ներկայացուցած լինելն Եւ-
րոպիոյ աչքին :

Ինչ որ ալ ըլլան Պէրլինի կողոստին մէջ լաւ
մաս մը չունենալուուս պատճառները, սա ճշմա-
րիտ է թէ անոնք ներքին էին, որպէս կը վկայ

Նոյնիսկ Պ. Մ. Զերապ Հայ պատուիրակութեան
աղմիւ քարտուղարն , և հին էին , զի ներկայն
անցելոյն հետեւութիւնն է միշտ :

Անցաւ Պէրվինի Վեհաժողովը . այլ գեռ շատ
վեհաժողովներ պիտի գան , և շատ դաշիճներու
մէջ պիտի բանակցուի Հայկեան ինդրոյն վրայ , եթէ
ներկային պատրաստ չէինք , չանանք գոնէ պատ-
րաստուիլ ապագային համար , մեր աշաց առջեւ
բերելով անցեալն ու ներկայն , և պազարիւն քննա-
դատութենէ մը յետոյ , բուժելով՝ զմեզ անոնց մէջ
տեսնուած յոռի վերքերէն :

ԱՆՑԵԱԼՆ ԻՒ ԱՊԱԳԱՅՆ

ԻԱՄ

ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐՍԿԱԶՄՈՒԹԻՒՆ



Անուալ գալափար մը տարածուած կամաց թէ , կղերն ե-
ղած է ազգին և ազգային լեզուին մինչ ցարդ կե-
նալու պատճառ , և թէ առանց անոր Հայ անունն
այսօր , կենդանի ազգաց կարգին մէջ չպիտի գըտ-
նուէր : Զենք կրնար ըսել թէ Հայ կղերն երբէք
օգտակար չէ եղած ազգին , կղերն—կրօնից սահ-
մանին մէջ մնացած ատեն — ունեցած է այն մե-
ծամեծ օգուտներն , որը սրբազն պարտաւորու-
թիւններն են իւր ստանձնած պաշտօնին , իրմէ ե-
լած են երանելի նախահարքն մեր , Ս. Գր. լուսա-
ւորիչ , Մեսրոպ , Սահակ , Եղիկի , Մեծն Ներսէս
և ուրիշ շատեր , որոց յիշատակն յարգելի պարտի
լինիւ յաւէտ Հայ սրտերու : Սակայն կղերն եղած
է ստէպ կրօնաւորի սահմանէն , բազմիցս մոռցած
է Աւետարանի սկզբունքներն , որք ներօգութիւն ,
ոէր , և անցիշաշարութիւն կը քարողին , և կրօնից
դիմակին ներքեւ կուի , երկպառակութիւն և տ-
տելութիւն ցանած է ազգին մէջ , և յայնժամ վաս-
տակար եղած է ազգին , որ այսօր նորա պատճա-
ռած վաստոց դառն պառուղերը կը քաղէ :

Կը յարդեմ կրօնը , այլ չեմ կրնար հաւասառ
շապէս յարգել կրօնաւորները , ոյց շատերը աւա՞զ ,
այսօր իսկ ժթու լուսաւորեալ դարուն վերջին քա-
ռորդին մէջ , դեռ չեն կրցած ըմբռնել ազգին էա-
կան շահերը , դեռ չեն ըմբռնած նոյն իսկ ողին
Աւետարանի , 'զըր կը քարոզեն և որոյ պաշտօնեայ-
ներն են :

Բ.

20/20
 Կաթօլիկութիւնը Բաղրամականութեան պէս նոր
չէ մեր ազգին մէջ , վեց հարիւր տարի կայ , որ
նա մուտ դտած է մեր մէջ . մենք այն կրօնքով
թագաւորներ և իշխաններ ունեցած եմք , և կա-
թօվիկ մեռած է նաեւ մեր վերջին թագաւորը
Լեռն Զ . Լուսիննեան : Ուստի Լուսաւորչական կր-
ղերը իրաւունք չունէր և չունի խորդ աչքով նա-
յելու կաթօլիկութեան , որ—որպէս ըստնք — մաս
ունեցած է մեր ազգային իշխանութեան մէջ իսկ :
Այլ լուսաւորչական կղերը այնքան խարութեամբ
դիտեց , այնքան հալած եց կաթօլիկութիւնը , որ
սահմեց 'զայն վերջապէս քաղաքականապէս բոլո-
րովին զատուիլ Լուսաւորչականներէն :

Հայ կաթօլիկներն երկար ատեն իրենց քաղա-
քական գլուխ ճանչցան լուսաւորչական Հայոց
պատրիարքը , և նորա ընտրութեան և հրաժարե-
ցուցման մէջ մաս ունէին , ողատրիարքն ալ բազ-
մից , կարեւոր խնդրոց մէջ , իբր ազգային ան-
հատ նոցա զիտաւորաց խորհուրդ կը հարցունէր :
Իրենք անխտիր կու դային մեր Եկեղեցիներն և դեռ
ամէ 130 տարի առաջ այնքան տկար էք կաթօվի-
կութիւնը մեր մէջ , որ կարելի էր հեղահամբոցը

Խրատիւք բողոքովին ջնջել 'զայն աղդին մէջէն :
Մոլորեալն — եթէ ներելի է այսպէս ասել — հարկ
էր խրատել և ոչ պատժել , այսպէս չըրին մեր
պատրիարքներն ու կրօնաւորները , մոլորեալը պատ-
ժելու է ըսին , ուղղութեան բերելու համար , և
հալածանք հալածանքի , աքսոր աքսորի վրայ հա-
նեցին խեղմ Հռովմէականաց դիմուն :

Զգելով հին ժամանակներն , միայն վերջին ա-
տեններս կրօնաւորաց թելայրութեամբ կատար-
ուած հալածանքներն ու անոնց կողմանէ հանուած
արգելքներն յիշենք կարձառօտ կերպիւ , ցուցնե-
լու համար թէ կղերն ինչպէս քակտած է ազգին
տունը , սիալ ըմբռնելով և ըմբռնել տալով կրօ-
նից ողին :

1780 ին Զաքարիա պատքիարք , հալածանք հա-
նելով Հռովմէական հայոց վրայ , անոնցմէ տասն
հոգի թիոյ ծառայութեան կը մատնէ , որոց երկու-
թը բանտին մէջ կը մեռնին : Սա կ'արգիլէ նաեւ
քահանայից նոցա մեռեալներն թաղել ու զաւակ-
ներն մկրտել :

Իւր յաջորդը Յովհաննէս Համանտանցի աւելի
կը սաստկացնէ հալածանքը , իրենց թաղումը կը
ծաղրէ թագ աղնուն ձեւը փոխելով ու բոժոժ կա-
խելով , և այնքան անագործն կը լինի որ Հռով-
մէականք կ'ստիպուին դարձեալ Զաքարիան ուղել :

1810ին Յովհաննէս պատրիարքի օրով , կաթօ-
լիկ Հայոց ցուցուցած անցիշաշար անձնուիրութենէն
յետոյ որք մեծ անձնութեամբ հզօրապէս աջակցած
էին Լուսաւորչականներուն Սուրբ Տեղեաց խնդրոյն
առթիւ , պատրիարքին յորդորանօք ազգին այս եր-

կու կրօնական բաժանումները միացնելու ջանքեր կ'ըլլան , և խնդիրն իրականալու մօտեցած ատեհ՝ երկու լուսաւորչական կրօնաւորներ , Երեմիա եպիսկոպոս և Զաքարիա վարդապետ մեծ արդելքներ կը հանեն սրատրիարքին այս անձնուիրական ջանից , և ազդին մէջ խռովութիւն ձգելով կը յաշողին՝ զայն արդիիլել .

Ասկէ չորս տարի յետոյ (1814 ին) Արքահամ պատրիարք , աւելի արծաթիրութենէ քան ազգասիրութենէ վառեալ , շարականին մէջ ի շնորհս կաթոլիկութեան քանի մը փոփոխութիւններ կ'ընէ , որոնցնով երկու կողմանց մէջ գտնուած հակառակութեան պատճառներէն մին կը պակսէր , այլ քառնի մը տգէտ կրօնաւորներ իշխաններէն մի քանին կը գրգռեն ու այս փոփոխութեանց կատարու մը կ'արգիլեն :

1816 ին Պօղոս պատրիարք , կրկին ժողովներ գումարելով և կոնդակներ հանելով , կը ջանաց բաղկացեալ միութիւնը կազմել , այս անդամ ալ հռովմական կղերը արդելք կը կանգնի , և կը յաջողի :

1819 ին Տիւգեանց գլխատման ատեն , անոնց տան մէջ սեղան և եկեղեցական անօթներ ելնելուն Տիւգեանց վերահասու ըլլալը ազգին մէջ տիրող կրօնական բաժանման կը հրամայէ Պօղոս պատրիարքի այս անտեղի խռովութիւնը բառնալ : Զանիւք Պէզմէեան ամիրայի և իւր համախոհաց երկու կողմէ որոշեալ թուով կրօնաւորներ կը ժողովուին , և ժողով կազմելով եռամսնայ երկար բանակցութիւններէ յետոյ կը համաձայնին ու հռուեր ուրոյն կը հեղինակեն , խնդիրն միայն երեք կէտերու վրայ կը մնայ , զորս թէեւ կ'ուզէ ընդունիլ Պօղոս պատ-

րիարք , այլ վախնալով կրօնաւորաց տգիտութենէն չհամարձակիր . արքունի հրովարտակով անոնց ալընդունուելէն զինի , միութիւնը բոլորովին կը կաղմուի , Հայ - կաթոլիկ կղերականք Փիլօն և վեղար զգենուլով լուսաւորչականաց եկեղեցիներն կուգան և ընդհանուր ազգն մեծ ուրախութեամբ կը դիտէ այս փրկաւէտ միութիւնը . այլ վերջին օծման իւղոյն օրհնութեան առթիւ քանի մը տգէտ ու մուշտանդ կրօնաւորներ կը մոլորեցնեն ժողովուրդը . և կը յաջողին վերջապէս այս բոլորովին կազմեալ միութիւնը խորտակել :

Այս բազում ջանքերէն յետոյ՝ Պէզմէեան ամիրայ տեսնելով թէ ա՛լ անկարելի է երկու կրօնական կուսակցութիւնները միացնել , գոնէ Լուսաւորչական Հայոց պատրիարքին , ընդհանուր Թուրքիարնակ Հայոց քաղաքական գլուխն լինելու իրաւունքն պահելու համար , կառաջարկէ , որ պատրիարքն կաթոլիկ կղերէն մին փոխանորդ կարգէ իրեն Հռովմէական Հայոց կառավարութիւնը փոխանորդարար կատարելու համար Հռովմէականաց մէկ մասը կ'ընդունի այս առաջարկութիւնը , Թընկըրեան կուսակցութիւնը ընդունիր և գաղտնի աղերսագիր տալով լուսաւորչականներուն վրայ կասկածիլ կու տոյ Սուլթանը , որ քննութեամբ հասկնալով նոցա աղերսագրին ստայօղութիւնը Թընկըրեան երկու եղբայրներն կ'ափսորէ մին՝ կեսարիա , միւսն ի Սեփաստիա : Յայնժամ հրամանաւ Սուլթան Մահմէմուտի և ջանիւք կրօնաւորաց կը կատարի Հռովմէականաց վերջին հալածանքը , որ ամենէն սոսկուին եղաւ և թերեւս պատճառ նոցա մէկ մասին լուսաւոր-



շական Հայոց դէմ ունեցած սաստիկ ատելութեամբ :

Գ.

Պատմութեան ըմբացքին մէջ դիտելի է թէ քանի որ կ'առաւելու հալածանքը, փոխանակ պականելու՝ հաւասարապէս կ'առաւելուն նաեւ ազգին մէջն ջնջել ուղղաւծ ազանդին հպատակներն : Ասկէ դեռ յիսուն տարի առաջ հազիւ 8000 Հայ բողքական կար, այսօր Հայ բողքականաց թիւը 50000 ը կ'անցնի :

Ոսոր պատճառը կարելի է որ ոմանք Ամերիկացի միսիօնարներուն անթուլ և յարատեւ ջանքերը համարին, ես ոչ նուազ կարեւոր պատճառ մը կը համարիմ նաեւ կղերին բողքականութեան—սկզբամբ խղճի ազատութեան—դէմ հանած հալածանքները, և երկու եկեղեցեաց մէջ ձգուած երկպառակութիւնը :

Մատթէոս կաթուղիկոս կ. Պօլսի պատրիարք Եղած ատեն (1845 ին) անցեալին խրատուած՝ խիստ խոհականութեամբ վարուեցաւ Բողքականաց հետ հրամայեց քահանայից հեղահամրույր խրատել եկեղեցւոյ ծոցէն ենողներն ու զանոնք քաղցրութեամբ վերադարձնելի ծոց մայրենի եկեղեցւոյ: Պատրիարքարանի մէջ ալ սենեակ մը հաստատեց վիճարանել ու զողներուն համար: իւր այս օգտաւէտ ջանից իրական օգուտներն շուտ մը երեւցան: 8000 Բողքականաց թիւը, քիչ ատենէն մինչեւ 1500 ի իջաւ: Պակայն վերջէն խստակրօն կղերին ու անոր մեքենայն եղող ժողովրդեան տղէտ մասին խնդրանաց վրայ, ստիպուեցաւ բանադրել Լուտերի ծեսն ու անոր հետեւօղները: Որոյ վրայ Ամերիկայի ու Անգլիայ

դեսպաններն խնդրոյն մէջ կ'իյնան, և Մատթէոս Արքալան մազապուր կ'ազատի նոցա առ Դուռն մատուցած բողոքներէն :

Բողոքականութիւնը կաթողիկութեան պէս հին չին չինելով, թէ և անոր չափ հալածանք չէ կրած, բայց և այնպէս դարձեալ բաւական ժամանակ իր բարձրացնել նկատուած են բողքականները: և այսօր իսկ դեռ կը գտնուին կրօնամօղներ — և ա՛ւազ, շատ է նոցա թիւը — որ բարձր կը կոչեն՝ զանոնք, ու կը հեռանան իրենցէ իր անառատուածէ մը:

Դ.

Ահա այսպէս իւր հալածանքներով ու բանադրանքներով ստիպեց կղերը, որ Հոռմիւականք 1850 ին և Բողքականք 1848 ին, բազւմ տանձնակներէ ու մարտիրոսութենէ յետոյ, իրենց առանձին քաղաքական գլուխ ունենալով, բողոքվն անջատուեցան լուսաւորչական Հայերէն:

Առարկուեի թերեւս թէ լուսաւորչական կղերն կաթողիկ ու Բողքական եկեղեցականաց ջանքերն տեսնելով, ստիպուած է հալածել նոցա կրօնքը: Մեզ դէմ ենող կաթողիկ կրօնաւորներն ու Բողքական միսիօնարները ընդհանրապէս օտարազգի էին, և իրենց համար ՕՏԱՐ եղող ազգի մը մէջ բաժանում ձգելու կը ջանային: Լուսաւորչական կղերըն եթէ զանոնք հալածէր իր ազգին անդորրութիւնը վրութօղ վասակար անհատներ, թերեւս քիչ մը ներելի ըլլոր իրեն, սակայն Լուսաւորչական կղերն — որ ազգաւ Հայ էր — փոխանակ անոնց, իւր ազգակիցն եղող Հայն հալածեց, և 'պեղ-

բայր եղբօր դէմ զինեց : Եւ ահա ասոր համար է որ կրնանք ըսել թէ . Լուսավորչական կույտն ունելէ Շառակար եղան և ողջն , ուն Հառվեական հայրեն ու Բողոքական Մէխօնութները

Զգելով այս բաժանումներէն ետքը Բողոքականութեան ու Կաթոլիկութեան դէմ եղած ցոյցերն , անձնինք անմիջապէս Լուսաւորչական Հայոց սահմանադրութեան հաստատուելուն , որ ոչ միայն ազգին կրօնական մասերն բոլորովին իրարմէ կը զատէ , այլ և դժուարայալթ պատուար մը կը կանգնի այսօր նոցա դարձեալ իրարու հետ միանալու կարելիութեանը առաջ :

Ե.

Պատմութիւնն կը ցուցնէ թէ մեր ազգն՝ ի վաղուց անտի ազնուապետական կառավարութիւն մը ունեցած է , կառավարելու այս ձեւն նահապետներէ իշխաներու , և իշխաններէ թագաւորներու թագաւորներէ բռնաւորներու և բռնաւորներէ հարուստներուն ու աստիճանաւորներուն անցաւ :

Ազգին ամիրաները՝ որ տէրութեան պաշտօնէ ից սեղանաւորներն էին , իրենց ազդեցութեամբն ու ժողովրդեան ազգած վախովն երկար ժամանակ՝ զաղղին ըստ իրենց քմաց կառավարեցին , պատրիարքն՝ որոյ ձեռքն յանձնուած էր պաշտօնապէս ազգային մատակարարութեան ղեկն , վախէն անոնց ձեռքն խաղալիկ մ'եղած էր , զի եթէ հակառակէր կրնային անմիջապէս գահազուրկ ընել՝ զայն : Բայց ըստ որում ամիրաները իրենց մէջ հաշտ չին և , ըստ որում իրենց հակառակութիւնն վարելու ուրիշ ասպարէղ մը չգար , բնականաբար ազգային

մատակարարութեան ասպարէղին մէջ կը չանային իրարու ունեցած սիսերնին հանել , որով քանի մը հոգւոյ քմահածոյքին համար աղդն կը տանջուէր չարաչար :

Ժողովուրդն՝ որ Յորի պէս համբերատար է , երկար ատեն համբերեց ամիրայից բռնապետութեանը դէմ , այլ համբերութիւնն ալ իւր սահմանն ունէր , և օր մը անշուշտ պիտի բարձրանար իւր արդար զայրացման աղաղակն : Յակովոս պատրիարքի հրածարման և իւսկիւտարու Ճեմարանին յարակից խնդիրներն ժողովրդեան ամիրայից դէմ ունեցած և այնքան ժամանակէ՝ իմբր բարդուած զրէ ժխջնդրութիւնն հանելու առաջին առիթն եղաւ , շուտով հասկցան ամիրաները թէ ի՞նչ է ժողովուրդըն , և այս թուականին սկսեալ , ստիպուեցան ազգային գործոց մատակարութեան մէջ ունեցած աղդեցութիւննին օրէ օր նուագեցնել :

Սակայն կրակն ինկած էր ժողովրդեան մէջ , և ժողովրդային իրաւանց հաստատուիլը կը պահանջուէր : 1841էն մինչեւ 1847 ժողովրդային իրաւանց ու ազնուապետականութեան մրցման ժամանակամիջոցն կրնայ համարուիլ . 1847 ին ամիրաներն ևս իրենց առանցնաշնորհութիւնը կլերէն յափշտակուած տեսնելով , կ'զգան ժողովրդային իրաւանց ճանչցուելուն պէտքը , և քաղաքական ու կրօնական ժողովրդներն կը հաստատուին :

Ժողովրդականութիւնն թէ եւ առաջին յագթանակ մը կը տանի ասով , սակայն այսչափով չգոյանար , իւր աչաց առաջ ունենալով անցելցն օրինակն , աւելի նիւթական , աւելի հաստատուն բան մը կը պահանջէ անի : Յայնժամ , իւր վախագներն

յագեցնելու համար կը խորհուի 'ի գիր առնել իւր
իրաւունքները , և սահմանադրութիւն բառը ականջ-
ներու կը հնչէ :

Բառին շացումը մոռցնել կու տայ ժողովրդեան
իրին որպիսութիւնը քննել , սահմանադրութիւն
պիտի հաստատուի , ամիրայից բանապետութիւնը ,
կղերին սահմանադրակ ազատութիւնը սահմանի ներ-
քեւ պիտի առնուի , պատք և իրաւունք հաւասա-
րապէս պիտի փայլին , ասի կը բաւէ իրեն , իւր
պահմանջումներն ստացած կը կարծէ ինքվինքն :

Սահմանադրութիւնը կը հաստատուի , իրեն
հետ կը հաստատուի նաև յանուն ժողովրդ ակա-
նութեան նոր բանապետութիւն մը : Տան ինն տա-
րիներ անցան անոր հաստատուելէն 'ի վեր , այլ
զեռ տասնինն օրէ 'ի վեր հաստատուածի պէս խահ
է , բանպտուղ է անի : — Է՞ր — զի անի կրօ-
նամոլութեան ու ժողովրդականութեան սոսկալի
Լափիրինթոս մը , ժողովուրդին աչքն ըլացնելու
գեղեցիկ թակարդ մ'էր :

Ինչ որ ալ ըլլան պատճառները , սա ձշմարիա
է թէ սահմանադրութիւնն իւր հաստատուելէն 'ի
վեր օգուտ մը չէ ունեցած ազգին , կամ իւր ու-
նեցած օգուտաներն բօլորովին անուզգակի են : Ե-
րեսփիսանութիւնն , որ անուամբ միայն կայ , գրե-
թէ անօգուտ ձեւ մը (formalité) եղած է : Իրարու
անձնականութեան դէմ զինուիլ , բառերու վրայ
խաղալ , ձեւերու կողմանէ կապիկի նման եւ բազա-
կան ազգաց նմանը աջողմուան , Յախուղմուան , Կեր-
տանական , և ուրիշ շատ մը բառեր ընդօրինակելով
գործադրուելէն յետոյ պիւտմէներ քուէարկել :

Վերացական բաներ երեւակայել և ուրախանալ ,
ահա մեր ՈՂԴՊԵՐԸ ԵՐԵՎԱԿԱՆԱԿԱՆ ՔԵՐԵՐԸ ՃԱՂՋԻՐԸ
տասնինն տարիներէ 'ի վեր տեսած գործերը :

Եւ սակայն մինչդեռ երեսփիսանութիւնն այս-
պէս ափիօնի գնովի նման երեւակայութեան ան-
հունութեանցը մէջ կ'ապրի , կղերը կը գործէ ան-
դադար , ու սահմանադրութեամբ իւր ձեռքին կրո-
գել կարծուած առանձնաշնորհութիւններն , իւր-
եանց ծայրահեղութեամբը կը վայելէ :

Զ.

Ի՞նչու սահմանադրութիւնն իրական և ուղ-
ղակի օգուտներ շարժագրեց ազգին , ասիկայ կարե-
ւոր կէտմ'է , և կ'արժէ որ պահմը զբաղեցնէ զմեզ :

Սահմանադրութեան իրական օգուտներ շար-
ժագրելուն առաջին պատճառներէն մին՝ անոր մէջ
կղերին իշխելու մենաշնորհութիւնն ճանչուած լի-
նելն է : Ազգին գլուխն կղերական մ'ըլլալով բազմից
ստիպուած է ազգին շահն կրօնից , կամ աւելի ճը-
մարիտ խօսելով կրօնաւորաց շահուցը զոհել , կղե-
րին ազդեցութիւնը աւելցնել , ու կոնդակներով
և օրնութեամբ կառավարել ժողովուրդը :

Ուրիշ պատճառ մ'ալ , որ թերեւս առաջինին
չափ կարեւոր է , ոս է թէ սահմանադրութիւնն
կրօնից սահմանին մէջ կաշկանդուած է , արդէն իւր
գոյութեամբն ազդին հաւաքականութեանը դէմ
հայնոյութիւն մ'է անփիայ , և ազգային սահմանա-
դրութիւն անուան ներքեւ , միայն լուսաւորչական
Հայոց պատկանելով , կարծես ազդութենէ մերծել
կը մարթի բողոքական և կաթոլիկ Հայերը :

Բոլոր սահմանադրական ազգաց մէջ երեսփա-
խանութիւնն իւր հակակիւն ունի , բարը ժանին
շահութ ու ուժեթիւն մը կը համապատասխանէ , և մո-
դութանին այս մը , մեր սահմանադրութիւնը միայն ,
բոլորովին դուրս ելլելով ռամկավարութեան և ժո-
ղովրդականութեան սահմաններէն , սանձարձակ
ազատութիւն ունեցօղ և առանց հակակիւ երես-
փախանութիւն մը կը հաստատէ , որ իւր այնքան
ազատութեան մէջ իսկ բան մը չկարենալով գոր-
ծել , կղերին և աստիճանաւորաց ձեռքն խաղալիք
մ'եղած է :

Ամեն գաւառ հաւասարապէս չունենալով ե-
րեսփախան տալու իրաւունքն , և երեսփախանական
ընտրութիւնն փոխանակ ժողովրդեան ձգուելու ,
յանձնուած լինելով 48—20 անդամներէ բաղկաց-
եալ գաւառական ժողովներու , որոց ընտրութիւնն
ալ չատ օրինաւոր չէ , և որոց անդամներն ընդ-
հանրապէս երկրին հարուստներէն են , փոխանակ
խելցիներն լինելու , ազգին ժամանելու ներին
դարձեալ ազգային մատակարարութեան մէջ ձեռք
կրցան ունենալ . կամ նոր ժիշտէ վելիներ ելան , որք
իրենց ազգեցութեամբն և բւնապետութեամբ
առջիններուն դառնել նսեմացուցին :

Պարտուց և իրաւանց սկզբունքին վրայ հիմ-
նուած սահմանադրութեան մէջ , պաշտօններն ընդ-
հանրապէս անձնուիրութեան սկզբունքին վրայ հաս-
տառուած , և յանձաւորներու համար պատիժներ
չսահմանուած լինելուն , ըստ որում մեր գործի
գլուխ գտնուազներն անձնուիրութեամբ ստանձ-
նուած պաշտօնի մը մէջ պատասխանատուութիւնն

որքան ծանր լինելն ըմբռնելու կարօղութիւնն չու-
նին , շատ անդամ անհոգութենէն ազգին զործ երն
երեսի վրայ ձգուած են : Այս կէտն շատ կարևոր
է , և շատ մը ախուր հետեւանքներ ունեցած է :
Հոգաբարձութեան դրութիւնն՝ ազգին մանկաւոյն
ագէտ մնալուն ու այնքան դրամոց 'ի զուր վատ-
նուելուն , ուսումնական խորհրդոյ արդի ձեւն ,
ազգին էն էական պէտքն եղօղ ուսմանց և գիտու-
թեանց չծաւալելուն , դատաստանական խորհրդոյ
ներկայ դիրքն , ամուսնական այնքան փափուկ և
այնքան սրբազն օրինաց , քանի մ' անձանց քմա-
ցըն ու երբեմն ալ շահուցը համեմատ փոխուելուն
պատճառներն են : Գալով 'զազգն կառավարելու
ելնօղ անձանց անձնուիրութեան վրայ ունեցած
ըմբռնմանը , կը բաւէ սա չափը միայն ըսել թէ 19
տարիներէ 'ի վեր երեսփախանութիւն կայն և 19տա-
րիներէ 'ի վեր ժողովի կը հասուրուին երեսփախան-
ները , և սակայն 19 տարիներէ 'ի վեր չէ ելած 19
երեսփախան , որ ժամանակին իւր գործին դլուխը
գանուի :

Ե.

Սահմանադրութիւնն այսքան պակասութիւն-
ներ ունենալովն հանդերձ զայն խմբագրովներն մե-
ջագրելի չեն , ժամանակն , պարագայները՝ յորս
ստանձուած է անի , այնքանը միայն կը վերցնէին .
այսօր նորա հաստատուելին 'ի վեր 19 տարիներ
անցած են , այս ժամանակամիջոցին մէջ նոր սե-
րունդ մը հասած է ազգային դատաստանին մէջ :
19 տարի առաջ դպրոցական դրասեղաններու վրայ

ծաղկանց հիւթն ծծող մեզուի նման , ուստանց և գիտութեանց նեկարն քաջող պատանիներն , այսօր մէյմէկ կտրիմ երխուասարդներ եղած են , և իրենց մօրկանն ծոցին մէջ իբր յանմահութեան հանդարտիկ ապրող երախաներն՝ եռոմդուն և յուսալից պատանիներ : Այս տասն ինն տարիներն մասամբ մ' իրենց հետ տարած են նաև ազգին վաղեմի աւատականութիւնն ու կրօնամութիւնը : Աւելի նոր աւելի ընտափ զգացումներ մուտ գտած են հրմայ Հայ սրտերու մէջ , և ամէն կողմանէ զգալի եղած են ազգին անհրաժեշտ պէտքերն :

Այս անհրաժեշտ պէտքերուն է՞ն կարեւորն և է՞ն ստիպօղականը համարուի թերեւու սահմանադրութեան հիմնարքս վերաքննութեան , և ազգին կրօնական երեք մասերուն քաղաքականապէս միանալու պէտքը , որ զգալի եղած է ոչ միայն պարզ անհատներու , այլ և պաշտօնական անձերու իսկ :

Բարձրանշորհ սրարիարքն անցեալ տարի իշխանաց կզղիներուն ատճեւ գտնուող Անդղիական նաւատորմին տուած այցելութիւնն կարեւոր համարեց բողոքական և կաթոլիկ Հայոց ներկայացուցիչներուն հետ կատարել : Հայաստանի մէջ հողագործական մեծ ընկերութիւն մը հաստատելու համար կազմուած մասնաժողովն , իւր տեղեկագրին մէջ այս մեծ գործին կատարմանը համար ազգին երեք մասերուն միանալու և կաթոլիկ ու Բողոքական Հայոց գլխաւորներուն օզնութեան պէտքը կիմացնէ : Միւս կողմանէ գոհ եճք որ կաթոլիկ ու Բողոքական եղբայրներն ալ միանալու հարկն կ'զգան զատկի առթիւ Բար : Պատրիարքին զրկուած պատգամաւորութիւնն

յայտնի թարգման մը կանգնած է Կաթոլիկներուն այս ազգասիրական զգացմանը , իսկ Բողոքականաց սահմանադրութեան տարեղարձի հանգէսին ներկայ դտնուելու փափալը , իրենց առ մեզ ունեցած համակրանացը մի պարզորոշ ապացոյց է : Ընկերութիւններու և ուրիշ ազգասիրական գործերու մէջ կրօնական խարութեամբ իրարմէ զատուած եղբարք վարուուն կ'օգնեն իրարու : ազգն մասամբ իւրիք միացած է արդէն , պէտք է այս միութիւնը կատարելազործել : Եւ ասոր համար կարեւոր է որ .

Ա. — Յարդելով խզի աղաւութիւնը . Ազգն քաղաքականապէս միանայ ընդհանուր ազգին կողմանէ ընտրուած և իրեն հակազիոն ունեցող երեսփոխանական ժողովով մը , որոյ անզամմերուն ընտրութիւնն պէտք է որ ազգային անհատից թուոյն վրայ բաժնուած ըլլայ : Յոնդրական խիստ օրինքներ պէտք է հաստատուին , այս մասին զեղծմանց առաջըն առնելու համար :

Բ. — Միմիայն կրօնական մատակարարութիւնն ձգելով իրենց , քաղաքական սպաշտոններու առանձնաշնորհութենէ զրկուելու են կրօնաւորները . և ազգային ժողովոյ նախագահն —ինչ կրօնքէ որ ալ ըլլայ — պէտք է որ աշխարհական մ' ըլլայ :

Գ. — Երեսփոխանութիւնն ազգային զործոց ներքին շրջանակին մէջ զործելով , փոխանտեկ օրական խնդիրներով զրաղելու , ազգին էական շահկուցը այն է ուսմանց և գիտութեանց զարդացմանը , արհեստից յառաջացման և երկրագործութեան Հայաստանի մէջ տարածմանն ու նմանօրինակ ազգօգուտ ձեռնարկութեան հոգ տանելու է :

Դ.—Պաշտօններն փոխանակ անձնուիրութեան՝ պատասխանատուութեան սկզբունքին վրայ հիմուած լինելու են, և յանձաւորներու յատուկ պատիժներ ոլէտք է որ սահմանուին:

Ը.

Ահա ասոնց, և նմակօրինակ սկզբանց վրայ հիմուած սահմանադրութիւն մը կրնայ փրկել ժողովուրդն, սակայն թող չկարծուի երբէք թէ ինքնիրեն կարէ հաստատուիլ անի:

Ճողովուրդն, որ երեւակայութեամբ գինովցած երազոց և արքշրութեան անհունութեանց մէջ կը լողայ հիմայ, ժողովուրդն որ մէկ կողմէն կը շարչարուի ու միւս կողմէն կը յուսայ, և որ սակայն յասկուն է իւր արթնութեանը մէջ, և քաշափրտ իւր իրաւունքներն պաշտպանելու մասին, ժողովուրդն՝ որ անվեհեր թոթովեց իւր վրայէն ամիրաներու լուծը, նա միայն պիտի կատարէ նաև ազգային վերակազմութեան վեմ գործը:

Սակայն եթէ ամեն ոք կզզիացեալ մնայ հիմակուան պէս, եթէ չմիանանք զաղդն վերակենդանացնելու համար, ա՛հ յայնժամ կորսուած է ամեն ինչ, յայնժամ անշուշտ է ազգին մահն:

ՎԵՐՋԱԲԱՆ

Ասոնք են ահա դերահաս սրտի մը մէջ կազմուած խոհերն, խոհեր՝ որք վաղ արթնցած են իւրեանց երիտասարդ հեղմանակին հոգւոյն մէջ, և բազում գիշերներ քունն վանած են նորա աչքերէն խոհեր՝ որ պարզ են իւր գաղափորացն պէս, և անկեղծ հասակին բերմամբ:

Ո՛վ գիրք, գնա տարածել քո երկօղին այս խոհերն ազգին բոլոր խաւերուն մէջ, գնա՛ քարոզել ժողովուրդեան իւր շահերն ու օգուտները, գնա խմացուր իւրեան իր ներկայ անկայուն վիճակը: Յրուէ՛ ուր որ կրօնամօլութիւն տեսնես, բարատէ՛ ուր որ խաւար նշմարես. ապտակէ՛ ուր որ մոլար կրօնաւորի մը հանդիպիս, բայց երբ գեղիկական եկեղեցւոյ մ' առջենէն անցնիս, երբ տեսնես Աստուծոյ պաշտօնեայն, որ խաղաղութիւն մաղթէ ժողովրդեան, երբ տեսնես կուրոն որ սիրեցէք ըզմիսեանս ասէ և եղբայրութիւն քարոզէ, ա՛հ յարգէ այդ վայրն և խոնարհէ այդ կուրին առջեւ:

Եւ երբ արաթուր անցնիս դէպ ՚ի Մասիս, երբ հասնիս Ակորիի աւերակներուն վրայ, դիտէ անդ արշալուսոյ ծագումը, և պիտի տեսնես թէ, Լուսաւորիչ, Պատ և Լուտեր Արարատայ սարուան մնացած, համարիւն եղբարք արիաբար վազեն ՚ի

գագաթ Մասեաց գրկել զիրար : Ո՞հ, կաց անդ և
դիտէ եղբայրական արտասուաթոր գրկախառնու-
թիւններն , դիտէ ծիածանն որ սիտի ծագի Մաս-
եաց արեւելակազմը, յցսի, սիրոյ և Եղբայրութեան
գոյներով, 'ի նշան յաղթութեան և հաշտութեան :
Յայնժամ վերստին սիտի վերադառնայ և Աղաւ-
նին 'ի տապան նոյայ Հայոց ձիթենւոյ ճիւղ 'ի բե-
րան . փրկութեան լուր բերելով Հայոց :



Հայոց
1892

ՀՀ Ազգային գրադարան



NL0345994

